



# ՕՐԱԳԻՐ ՏԱՄՆՈՐԵԱՅ

Ա. ՏԱՐԻ

1861

Կը հրատարակուի Ամսայն 12ին 20ին եւ վերջին:  
Վեցամսեայ գինն և 60 դահնեկան ԿԱՆԻՒԻԿ:  
Աւզագը կրեայ առարագրուիլ, Պոլիս Զեննիրի խանք վերի  
յարից թ. 1861 Խ բարի սենեակց. եւ Սէրենանը Մար-  
գարեան Արքոյ Յարաքիւն աղայի գրատուեք:  
Սուորագրուիլ 1861 Յունիար 10ին կազմուի:

Առջի լրացնին ամբողջ 12 քիւը ուզողը 30 դահնեկան պի-  
տի վեարի:  
Անձնական շահու մը համար ըլլալու ծանուցմանց հա-  
մեմուարը սակարկութիւն կըլլայ:  
Ո եւ իցէ համակ եւ գրութիւնք Խմբագրին պիտի ուղ-  
ղուի:

20 ԱՊՐԻԼ

ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ

ԹԻՒ 23

## ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՔ

Ապրիլ 4ին, 7ին եւ 11ին:

Յայսնի է թէ այս երեք Ազգային Շնդհա-  
նուր Ժողովներուն հետպհետէ գումարումը՝  
Սահմանադրութեան 125 և 144 յօդուածնե-  
րուն գործադրութեանը պարապելու, այսինքն  
Սահմանադրապէս համատաել Ազգային Արօ-  
նական և Քաղաքական Ժողովոյ, ու Տեսուչ  
խորհուրդներուն կիսուն չափ լուծելուն ունո-  
րոգելուն, և անոնց համարատուութիւնները  
լսելուն համար եր Բայց ասոնցմէ Տեսուչ խոր-  
հուրդները նոր ընտրուելուն պատճառաւ՝ ըստ  
ինդիանաց Քաղաքական Յարգելի Ժողովոյն՝  
այս անգամ անոնց փոփոխութեան գործադրու-  
թիւնը զանց ըլլուելով, միայն քանի մը ամսուան  
համարատուութիւննին (ըստ կանոնի) լսուելու  
պատշաճ տեսնուեր է Շնդհանուր Ապրչու-  
թեան կողմէն, ինչպէս որ ալ Ապրիլ և Երեք-  
շաբթի օրուան ժողովոյ գումարման միջոցաւ՝  
թէ երկու Գեերագոյն Ժողովոյ և թէ յիշեալ  
խորհուրդներու համարատուութեան արարու-  
ղութիւնները յաջողութեամբ և պայծառ կեր-  
պիւ կատարուեր է: « Պայծառ կերպիւ » կը-  
սեմք, քանի նոյն օրը Ազգային Շնդհանուր  
Ապրչութեան առջեւ՝ նոցունց կարճ շրջանին  
մէջ ըստ բաւականի արգեանց պլուղները իբրև  
լուսին փայերէ, նա մանաւանդ Քաղաքական  
պահկառելի Ժողովոյս, որ երբ սոյն Ժողովոյ  
Հաւենապետը անոր յաջող և Ազգանպատր գոր-  
ծերուն տեղեկագերը աղդու բարրառով մը ըն-  
թերժած ատեն՝ բոլոր հանդիսականք խորին մը

տագրութեամբ մը ունկնդիր ըլլալով, ՚ի վախ-  
ճանի նախ մեծ ծափահարութեամբ մը պատաս-  
խաներ են այն Տեղեկագերին, յետոյ ամենամեծ  
շնորհակալութիւններ մատուցեր են յիշեալ Ժո-  
ղովոյն Մեծապատիւ Ենդամոյը, քիչ ատե-  
նի մէջ թէ Ազգային վարչութիւնը և թէ հա-  
մայն Հասարակութիւնը գոհ ընելու չափ  
գործեր յառաջ բերելուն համար Արդարեւ սոյն  
կետիս արժանի են այս Ազգուախոհ Ենձինքը չէ  
թէ միայն ներկայ հանդիսականաց ծափահարու-  
թեանն ու անոնց մեծաձայն շնորհակալու-  
թեանցը, այլ և համօրէն Ազգիս բարձրաքար-  
բառ գովութիւններուն, եթէ որ մոտաւորական  
հայեցողութեամբ ժամանակն ու պարագաները,  
Ազգային կեղրոնին (նիւթապէս) գմնդակ վիճա-  
կը, ևս առաւել ընդհանրապէս Հայ ժողովը դր-  
եան մէջ դժբաղդաբար յառաջ եկած հազար  
ու մէկ տարաձայնութիւնները նկատելով այն  
(այժմ տպագրութեամբ հրատարակեալ) Տե-  
ղեկագերին մէջ յիշուած բաւական գործո-  
ղութիւնները համեմատաբար բաղդատելու ըլ-  
լամք :

Խոկ արդ այս նկատմամբ և այս բաղդատու-  
թեամբ առանց անձնական կետեր խորհելու՝  
սոյն ժամ Ազգովիմք պարտաւորեալ եմք մենք  
ալ մէր ծափահարութիւններն ու մեր լիովին  
շնորհակալութիւնները նոցունց ծափահարու-  
թեանց ու շնորհակալութեանցը հետ համա-  
ձայնեցնելու, ու մեր գոհ հունակութիւնները հրա-  
պարակաւ, յայտնելու այն յանձնանուեր և  
՚ի յարգասաւոր Յարգելի Ժողովս և Ժողովա-  
կանս. որով մենք ծշմարիս Հայերս և իցէ  
կերպիւ Ազգին արգեամբ նպաստամատոյց եղող  
բարերար անձանց երախտահատոյց ըլլամք, ու

թէ երախտակորոյս . . . .

Ինչ և իցէ նոյն օրը Ընդհանուր ժողովը սոսր նման ուրախական գործողութիւններու զբաղելով՝ չէ կրցեր ասդին փոփոխութեան գործը ամբողջ կատորել, այլ միայնակ Ժաղը վականաց կէոր (ըստ կանոնի) վիճակարիութեամբ լուծեր, և անանկով ուշ ժամանակ ժողովը ցրուեր է:

Սպիրի 7ին Ուրբաթ օր նորէն գումարուեր, և այն վիճակաւ լուծեալ անդամոց տեղը նոր անդամներ ընտրելու համար քուէարկութիւն է եղեր միայն, սակայն Սպիրի 4ին ժողովոյն որոշմանը համեմատ՝ քուէից բացարձակ առաւելութեամբ երկու Մնձինք ընտրուելուն՝ մէկ երրորդ ժողովի մըն ալ հավկադրեր են:

Ուստի Սպիրի 11 Երեքշաբթի օրը ժողովը վերստին գումարուելով՝ այս փոփոխութեան գործը կատարելապէս իւր վախճանին հասեր է:

Հաս ասանկով Սահմանադրութեանթէ 123 բորդ յօդուածին՝ համեմատ — Արօնական ու Քաղաքական ժողովներէ, որ ինչպէս վերը պատճառը ցըցուցինք ) կիսով չափ մարտի վերջը լուծուելով՝ ապրիլի սկիզբները նորոգուեցաւ — . և թէ 144 բգ Երեւանի կանանց յարմար — , Սմէն ժողով և խորհուրդ իւր տեսչութեան կամ մատակարարութեան վրայ տարեկան Ընդհանուր տեղեկագիրը (ըստ պիտոյից) տուաւ իր համարատու ժողովնն կամ խորհուրդին — . Որոնց մով ըսելէ կըլայ որ այս երկու պիտուոր գործս ալ իւր ուղիղ ընթացքովը Սպային նոր Սահմանադրութեան կանոններուն ճիշդ պատասխաներ է . ուրեմն կեցցէ Սպային Ընդհանուր Վարչութիւնը . և ասոր հետ մէկանել մեռցին այն անօրէնները որ ոչինչ բաններու համար թըլշնամօրէն և անխմայ կը վատահամբաւեն Սպային Ա արչութիւնը կազմող անդամոց մէջէն շատերը . . . .

Երդ այս տեղս կը զնեմք Սահմանադրապէս հրաժարեալ և հաստատեալ Արօնական և Քաղաքական ժողովներու պատուարժան Ընդհանաց Մնձները \*

Արօնականք 7 հրաժարեալ

Ըրժանապատիւ

8. Խասհակ Վարդապետ փոխանորդ Արքութուոյն Երուսաղէմի .

9. Յովհաննէս Վարդապետ Մէթեան քարոզիչ ի Գուլզիունացուգ .

” 8. Մանուել Վարդապետ, քարոզիչ Պէյօղու .

” 8. Գէորգ Քահանայ Մայր Ակեղեցւոյ .

” 8. Յովհաննէս Շաագ Քահանայ Առուրբ Խաչի յիւսկիւտոր .

” 8. Գրիգոր Քահանայ Վճէմեան .

” 8. Երեմիա Քահանայ Խասդիւղի .

Քաղաքականք 9 հրաժարեալ

Մեծապատիւ

Միրիման Ամիրայ Փափազեան :

” Յովհաննէս Պէյ Տատեան .

” Վարդերես աղա Միապետան .

” Մ. Մինա Էֆէնտի .

” Յարութիւն աղա Արուխամնեան .

” Միստիչ աղա Ջրէնիեան .

” Սապա աղա Համբարձումեան .

” Ալթուն Տիւրիի էջէնտի .

” Միստիչ աղա Վլաթօն :

Ըստ Սպային պարտաւորութեան մերոյ անբաւ շնորհակալութիւննիս մեծաւ գոհութեամբ կը մատուցանեմիք յիշեալ Հոգեոր և Մարմնաւոր հրաժարեալ Արօնական և Սպասէր անձանց, որոնք Սպային սա կարեկցութեան արժանի ներկայ վիճակին Հոգեւորապէս և և Մարմնաւորապէս խնամք տարին, և ըստ կարի անոր բարեկեցութեամբ նպաստամատց եղան:

Սոնցմէ 7 զատ Օտեան Պօղոս աղան որ մասցեալ 9 Քաղաքական ժողովոյ անդամներէն մէկն էլք՝ արտաքոյ կարգի իւր հրաժարականը տալով համայն ժողովականներէն ընդունուեցաւ և այնպէս ելաւ յիշեալ ժողովոյ անդամակցութենէ :

Եյս հրաժարեալներուն տեղ քուէարկութեամբ ընտրուելով հաստատուեցան հետեւալ արժանաւոր և Յարգելի Մնձինքը .

Արօնականք 7 հաստատեալ

Մեմնապատիւ

8. Գէորգ Արքազան Սպասէրիսկոպոս և Խասդին Պատրիարք Հոյոց :

Կրժանապատիւ

8. Երեսէս Վարդապետ քարոզիչ ի Խասդիւղ .

” 8. Վարապետ Վարդապետ աշակերտ Յակոբ Արքազան Ելքեպիսկոպոսի .

” 8. Գրիգոր Քահանայ Սամաթիայ .

” 8. Յարութիւն Քահանայ Պէյցիւք Տէրէյի .



նամակագիր մը, վերահասու ամենայն եղելու թեանց :

Այս մէկ քանի խառնաշփոթ շարադրուած խօսքերնուս մէկնութիւնը դաւ անդամ կուտամբ . իսկ այժմ սա հետեւեալ նամակին երած սրտով մը ըսածներուն ուշադիր ըլլամբ , որ մեր Յարգոյ բաժանորդներէ մէկուն կողմէն եկած է :

Երբ այս նամակը Տպադրիչն կը յանձնէի շարուելու համար , քովէս մէկը կամացուկ մը ըսաւ վազեկու եղբայր , ալ բաւական է Մեղուի դէմբան գրելդ : Չէ ըսի ա-ն ընդ ա-նու , և արածն ընդ արածն : Արեւելեանը Մեղուին հետ պայման ունի սա կերպով թէ Մեղուն Աղին , նա մանաւանդ Աղերին դէմ ՊԻ-ՏԻ Խօսի , Արեւելեանն ալ Մեղուին դէմ պիտի պաշտպանէ զԱզգը , նա մանաւանդ զԱզերը : Աւ քեզի խօսք չեյնար :

Այս խօսքիս վրայ բաւական հարուած մը տալով ելաւ գնաց սենեակէս . և մենք ալ ահաւասիկ մեր պայմանին համեմատ հրատարակեցնք Կամակը :

### ՅՈՒՐԱ (ՅԱՅՍԻ ԾԱ)

Այս պատճեն մասն առ առ առ առ առ առ առ Անծարգոյ խմբադիր Արեւելեան Դարպատուական ըրագրոյ :

Մինչեւ կը մոածէիք թէ արդեօք Ազգային վարչութիւնը ե՞ր իւր արդարութեան կը նը ձեռք առնելով արդարապէս մատակարարելու անօրէնութեան վոեմ խորհուրդը ծընանի , այն է ժամանակէ մը անտի մէ իջ քանի զըլինչերու իրենց չափը անցրնելով արձակերասան յարձակենին ո՛ւ եւ իցէ ազգային երեւելի կամ ստորին անհատներու պատու ոյն արատ բերելով խենչարար ոմանց միութիթ , ոմանց անողորմ , ոմանց անօրէն եւայն եւայն կոչելով վաս ու ամաչելի ածականներով կը պասկեն այն ճակատները՝ որ ամեն մէկը ըստ կարողութեան Ազգին փոքրիկ կամ ամենահարկաւոր գործք մը տեսնելու չէ դոցած . այն ճակատները՝ որ թէ անցեալ և թէ արգի իրենց հաւասարակիցներուն չըրածը իրենք աղդամիրաբար գործած են . այն ճակատները կ'սեմք՝ որնք բերանալի գովեստներ ու ազգասիրական գործոց դափնիներով պակուած են . այն մէկ քանի ցած դրիչներով որ այժմ կը նախատուին ; կ'սպասէ ինք կ'ըսեմք որ անոնց չափ մը գնելով ազատուէր անմեղուի այն անոնց չափութիւն ձեռքէն ,

ազատուէր անմեղութիւն այն հրեշներուն ժանիքէն , որոնք ամենեւն չենայելով ոչ յաջ և ոչ յահեակ , ոչ պատիւ և ոչ անուն , ոչ կրօնասիրուն և ոչ ազգասիրութեան խնայելով լրաբար կը նախատեն ու կը պարսաւեն զանոնք , (զորոնք թէ և իրենք քիչ ժամանակ առաջ կը գովեն ու կը մեծարէն) . Խօսքերնիս Մեղու անուն խուզայոց հանդիսին և իւր համախոհ լրադիրներուն է :

Թիւ 124 Մարտ 30 թուով հրտարակած Մեղուի միջոցաւ բարեպաշտ անհատից մերաւորեալ սրտելը ամենամեծ վէրք մը ևս ընդունեց :

Իսւ չէր ո՛ անդութ Մեղու , բաւական ժամանակէ անտի տուած վէրքերդ . ո՛ անդութինչ է քու դիտաւորութիւնդ , յարտնի համարձակ խօսէ . կ'ուզէք բոլոր կղերական գասը վերջացընել , ոչնչացնել , յաւիտեան անցիշատակ ձգել անոնց անունը : Այս կը սխալի՛ս Մեղու կը սխալիս , այո՛ շատ դիւրին է քեզի նման միջատ մը կրօնուիլ բան Տեառն Վատուծոյ պատկերան կից՝ անոր ամենասուրբ շնչովը կենդանութեան ու բանականութեան հոգի զգեցող միաձնի որդւոյն Վատուծոյ պատուական սուրբ արեամբը փրկուած և վերջապէս Ամենակալին սեղանոյն պաշտօնեայ յատկացող անձանց բազմութիւնն մը ոչնչանալ քու մաղթանօքդ : Անդութ , յիշէ մարգարէին խօսքը ամաչէ անիէ և պատկառէ կ'ըսեմք հին օրինաց ենթակայ եղող անձի մը ըրած անցիշատաւութենէ , երբ իւր օրէնքը կը պատուիրէր և ատեցէք զատկելիս ձեր . . . » փոխան այնըր իւր ձեռքը մասնութեած թշնամինն կը զուրցէ քրաւ լիցի ինձ միեւլ ձեռոս իմ յօծեալ տեսանն . արդեօք քու օրէնքդ քեզի պատուիրէր է , ատելքարին , անարդել ուղիչը , զօպարտել անմեղը , անդութ կոչել զմասիրար , բունաւոր անուանել արդարասէրը , ժիգութիթ հոչակել բարեպաշտը եայն եայն . եթէ այդպէս օրէնք մը ունի՞ն շատ լաւ , յայտնի զրուցէ , որ մենք ալ այսու հետև չի ցաւինք քու դրածիւ : Անդեցէք ո՛ Մեղուեանք մեր խօսքին , աղէ՝ մոածեցէք անդամ մը ձեր կողմնակցութեան հետևանքը որ աստիճանի հասաւ , արդեօք կը համբերէր գեռ \* , քանիվ ուղղակի կամ անուղղակի կը

\* Որովհետեւ շատ ու շատերու բերնելը ած եմք և կը լուսք թէ Մեղուն է գրողը . « ըրածի , Մահակեսի Գրեգորի որդին է , այն խեղկատակն ու ծաղրաբառն է , բաւ լիցի , կը հարցընելք մենք ալ թէ ովէտ , կ'առնումք պատուիսն թէ , մէկ քանի յանձն ապառան . . . ի՞նչ գրենք ինչ զբոցինք :



փափաքելով՝ իրեւ հարսոութիւնը անձնականին բաւական վիճակներ ժողովարութեան շոջեւ լու « Ուումելիի կողմերը ևայն ու պարզերեւ սութեամբ իւր գործքը աւարտերով աղդասիրա կան տիտղոսներով կը վարձատրուի . նոյն միջոցին այժմեան Վեհափառ Արբագնակատար Ավթուղեկոսը լսելով այս անձին ամենայն մասամբ արժանաւոր լինելը Ա. Պօլալ Պատրիարքական փոխանորդութեան պաշտօնին, ինչպէս նորին Վեհափառութիւնը այն առեն Պատրիարքական բարձր պատիւը ու պաշտօնը ունելը, կը կոչէ 'ի վիճակէն և կը յանձնէ անոր այն ամենափափուկ և ամենածանր պաշտօնը . արդեօք կարա՞ց կատարել խոհեմութեամբ, ասոր մենք չենք կրնար պատասխանել, միայն Մեղուն ու իրեն անիրաւ ու զրպարտիչ նամակադիրը կը հրաւաւիրնեք 'ի Պատրիարքարան, և հոն Վզգալին արձանագրութեան մատեանը առաջնին առնեն, և 100 տարուէ անտի « հեռու չերթանք՝ և գուցէ չի գտնուի ալայս թուականէն առաջ արձանագրութիւն » նատող փոխանորդաց փոփոխութիւնը անցքէ անցնեն, բայց սա կը զրուցենք որ Մեղուն առաջ իւր խղճմունքը փոխէ, այն պէս երթայ, եթէ ունեցած խղճմունօքը գրնայ, մենք այն խղճմունաց վրայ ոչ թէ կը թըսիւմք այլ կը փախեմք, բայց նամակադիրը խիղճչունի այն քաջ գիտենք, ուստի միայն Մեղուն Մեղունեան ալ հետը չառնելով թող հրամէ, եթէ կ'ուզէ ազըն ալ ակնոց մը դնէ, ու լսւմը նայի թէ՝ մէկ դարէ 'ի վեր արդեօք հինդ տարի միապէս փոխանորդութեան պաշտօն վարող մը գտնալո՞ւ է . բայց թող չամաչէ երբ սոյն Վստուածարեալ անձին 9 տարի անտրատունչ յումեքէ ամբասիր վարուց կողմանէ չնորհակալութիւն ՚ի բոլոր եկեղոց ընդունելով սիրով և խողալութեամբ այս ծանր և ամենածանր պաշտօնը վարելով հրաժարելը տեսնալուն, ու այն ժամանակը իւր նամակագրին երեսը թքնէ, զինչքը խարելով անհոգ կոչելուն իւր պաշտօնին մէջ այնպիսի անձ մը . . . և նամակագիրն ալ խընդարով Մեղունի վրայ՝ թող անոր ( Մեղունի ) մօրուսին թքնէ խարուելուն համար .

Վյա դժուար պաշտօնն ալ բաւ չեն սեպեր նոյն ժամանակին Գերագոյն Ժողովոյ մէծապատիւ անգամքը Վզգին ամենահարկաւոր գործոյ բեռ մըն ալ կը բեռցընեն սոյն Շմարիս Վզգասէր անձին քրտնաշխատ թիկանցը, այն է 1848 ին տաժանելի ճամասպարհորդութեամբ մը յԱ-

տանայ կը խրկեն , ուր 6—7 հարիւր տուն ժողովուրդ որ Պապականութեան յարեր էին, յորդորանօք խրատիւք և համովմամբ , 'ի ծոց մայրենի Եկեղեցւոյն իւրեանց դարձընէ . Երդեօք այս գործը խաղաղութեամբ 'ի գլուխ հանեց ։ Տմեռելոց վկայէ հոգի Երանեալ Աաթուղեկոսին Աիսիկիոյ Տ. Աիրակոսի . 'ի կենդանեաց . . . Մէղուն սիրով կը ցաւի, ուրեմն լունքը . Առուտենայ ( Քէօթահիս ) Մնդրի մնուալուս , քթիր տակը եղած Պանորբամյ , երթալով ըրած ջանքը՝ գործած գործքերը՝ ըրած Վզգասիրութիւնները՝ թափած քրտինքները՝ մնխած դրամները , ոնչչացան , անհետացան , 'ի գերեւ ելան , ահա Հայոց Վզգին ուղղել կը թիւ հանդիսացող Մեղուն ըրած փոխարինութիւնը . թող չե ցաւի նոյն Ա. անձը , որովհետեւ և վարձք իւրեանց բազում են յերկինս » .

Միայն սա կը հարցընեմբ անտելունչ Հայոց Վզգին ինքնահրաւեր անպատկառ գատաւոր հանդիսացող Մեղուն թէ՝ « եթէ ըստ իւր ասութեան 60 շուրջ լուսու եպիսկոպոսի մը՝ » անօրէն՝ Վզգին թշնամի ևայն ախտղոսներով համբաւածէ , մարդ մը սպանող բարձր աստիճան եկեղեցականի մը ի՞նչ ածական տալու է , ասոր պատասխանը ՚ի հարկէ իւր Մեղունոցը շնորհած հանդիսէն կ'ընդունեմք .

Մեծարգոյ Տէր՝ ինդրեմք Վզգօգուտ Լըրագրոյդ մէկ անկիւնը տեղի շնորհել գրութեանս Մասմ Վզգասիրութեանդ :

4861 Ապրիլ 45.

Ի Կ. Պօլիս:

— Մնցեալ թերթերնուս մէջ յիշուած Ա. Երաւանակի Վրժանայարդ Միաբաններէն եկած Տետրակին պատասխան ըլլալով նամակ մի ուղարկուած է մեզի Բարեսէր անձի մը կողմէն . Վյա անդամ թերթերնուս մէջ տեղչուլալով , և ըստ բաւականի ալ երկար ըլլալուն անցեալ անդամէն մեղի պարոք մնացած խորհրդածութիւնն ալ մէկտեղ եկող թիւերնուս կը թողումք :

Ետեւեալ նամակը մեր բաժանորդներուն մէկուն կողմէն եկած է մեղ հրաժարակուելու , որ Մասմ պատուական լրագրոյն ուղղուած է .

Գերայարդ Խմբագիր Մասմ լրագրոյ :

Սրբազն Պատրիարք Հօր առ ժամանակեալ



մանակիս մարդկային աղքի ծնունդը չէ կարելի բը-  
նաւ, որ նախնի գարու ծնունդներու հետը բազգատ-  
ուի : Պարզ խօսինք, քննութեան առեւան հանենք  
ին Հայաստան եւ նոր Հայաստանը, հինը քրիս-  
տոնչական սուրբ կրօնին համեմատը՝ հարսանեաց  
հանդերձ հագած, աստուածապաշտութեան րու դէմ-  
քին կը ցորաց, սրտին վերայ Աւետարան զրկած, մէկ  
ձեռին խաչը եւ միւն սուր, աչկոնք դէպ ՚ի եր-  
կինք բաց, դէպ ՚ի երկիր փակ, աշխարհիս ունայ-  
նութեան կամ վայել չութեան առարկայք ուտքի  
տակն առած, մէկխօսքով հայրենի եկեղեցւոյ պաշտ-  
ապանութեան համար ՚ի ման եւ ՚ի առնջան պատ-  
րաստ . իսկ ողորմելի նոր Հայաստանը այդ բոլոր ա-  
ռաքինի կամ հարսանեաց հանդերձներէն զորկ է .  
թէ որ ատեան հանեմ, կամաչեմ . իւր վերջի զա-  
ւակներու վերայ կը կատարուի, դիտես թէ, Պօղո-  
սի գուշակութիւնը . « Յաւուրս յետինս եղիցին մար-  
դիկ անձնասէրք, հայրատք, ահարանաւածք, ար-  
ծաթասէրք քան թէ աստուածամէրք, անհաւանք  
ծնողաց » ևայն . Այս յետինս դարու խորշակահարու  
անհարսղատ սերմոնքը ի՞նչ բարի պտուղ, բոլս  
կամ ծաղիկ կարէ բերել . ոչ ապաքէն այժմեան կը-  
զերացու կամ ժառանգաւոր զաւակները այս վերջա-  
ծնողակ մարդիկներու ցանած սերմերն են : Բանա-  
գատ զբիչներ, յիշեցէք ուրեմն թիսուսին վճիռը .  
« Զի ոչ ՚ի փշոց քաղեն խաղող եւ ոչ ՚ի տաստակէ  
թուղ . կամ թէ « Ծառ բարի՛ պտուղ բարի առնէ,  
եւ ծառ չար՝ պտուղ չար առնէ » : Նախնի գարու  
աղնիւ բողընչները բուսուցանելու . համար դաստիա-  
րակութեան մշակութիւն պէտք է . այն հողերու վե-  
րայ միայն, ուր որ Սահակ, Մեսրովլպ և նոյցա որ-  
դեզիր աշակերտներ բուսան . այն վանքերուն ծո-  
ցը, ուր որ իբրեւ ՚ի մայրենի զիրկ, անխարդախ  
գիտութեան կաթ ծեղին սուրբ հոգեւունդ գա-  
յեկներէն կատարեալ . իմաստութեան եւ աստուած-  
պաշտութեան մէջ զարդացացն ու մինչեւ երկինք բարձ-  
րացու նոյցա առաքինութեան հակացապանն հասակ :  
Ո՞լ է այն երկարգործը, որ առանց մէծ աշխատու-  
թեան առաստ արդիւնք, կը ինալրէ իւր անգամատա-  
նէն . ո՞լ է այն մշակը, որ առսոնց ցանելու քաղել  
կուզէ :

Եկեղեցւոյ արժանաւորութիւնը կում իւր ամիա-  
կան մէծութիւնը շատ բարձր է . այնքան, մինչեւ  
Աստուածը երկինքէն խնամքներով նմա ծառայեց :  
Այս գերազոյն վարդապէտոր խոչին օրինակով որը-  
վեցուց իւր աշակերտներուն, որոնք եւս նոյն զարը  
առանդեցին յաջորդ հայրապետներուն : Այս գասին  
միտքը ուրիշ բան չէ, բայց թէ միայն Քրիստոնի  
Եկեղեցւոյ մաստեսութեան պաշտոնը հաւատարմու-  
թեամբ վարել : Այս մեր հոյակապ նախմիքները այն  
հուատարիմ մաստեմներն էն, որոնք երբեմն Տիրոջ-  
մէն Հայոց Եկեղեցւոյ զերդաստանին վերայ մասեւ  
կարգուեցան . որոնց համար երբէք պատունչ կամ  
զանգատներ չը բուեցան սուրբ հօր Գրիգորի զա-  
ւակներու բերնէն, այլ մանաւանդ առաս ու կշտա-  
պինդ վայելեցին նոյցա պատրաստած զրաւուական  
կամ հոգեբուզի վարդապէտութեան սեղանին ախոր-  
ժամաշակ կերակութեարը : Թէպէտ Հայոց որդիքն էլ  
կերան կշտացան ու սիրելին անվունեցին . այսինքն՝  
ապերախտութեամբ ուրիշ տակ տախն, մեռյուցին  
մեր Եկեղեցւոյ մէծ բարեխարները : Այժմ քաղցած,  
անօթի, սովորուկ մանեւս կը ինդրեն, մատակարար  
կը կանչեն, այն անձարատ հոգիներու պատիւրնոր կը  
ձանչնան : Հայկայ որդիքներ՝ երկու ճանապարհ կայ  
ձեր առաջը . կամ պէտք է արժանաւորութեամբ բո-

լոր պրտանց հունձին զիրոջն աղաչել, որպէս զի ժիր  
մշակներ հանէ իւր Եկեղեցւոյ հասած հունձերը քա-  
ղելու, կամ ինչպէս որ վերը խօսեցանք, թէ եկեղե-  
ցին տիրաքար իշխանութիւն ունի, թուղ հաշիւ ու  
հանար պահանջէ իւր անհաւատարիմ մաստեմներէն եւ  
տունէն գուրու հանէ : Բայց երբ որ անկարելի եւ դր-  
տարին է այս բանը, գուցէ այժ մեան տնտեսներու  
պատրաստած խիստ սակաւ փշրանքներէն ալ զորկ  
մնայ :

Ապա ուրեմն մեծ խոհականութիւն պէտք է, նախ՝  
արժաւագոր, հաւատարիմ մաստեմներ պատրաստել ու  
յետոյ հիները զուրս հանել, եթէ որ մեք ալ Աւե-  
տարանին պատ հած այն իմաստուն տնտեսին պէս յա-  
ռաջուց գիտնալով ու մասածելով մեր գլխուն ճարը  
չունամանք : Այս, սիրելի՛ պաշտօնակից եղարքը,  
աչքերնին բա՛ց անենք մեր պարտաւորութեան հա-  
շիւները տեմնանք, աշխատինք հաւատարիմութեամբ  
ծառայել մեր սուրբ Եկեղեցւոյ գերդաստանի զա-  
ւակներուն, հոգեւոր զամփարակութեան հացալից  
սեղանները պատրաստենք նոյց համար արդեօք  
մեր խեղճ, սիրտ չի տանձեր, երբ որ Լուսաւորչեան  
Եկեղեցւոյ երբեմն հարուստ զաւակները վերջին չքաւո-  
րութեան հասած, ըսկեր են օտար գոները դժուարու-  
թեամբ թշուառութեամբ հաց կը մուրան . հաց որուն մէ-  
ջը շատ անգամ թոյն խառնուած կուտեն մեր կարու-  
ցած պատանիները ու կը մեռնին աղդութեամբ եւ կը  
հեռանան հայրենի Եկեղեցւոյ գրկէն :

Օտար սահմանները բուսած որոնմախառն ցորե-  
նէն շինուած հայը՝ Հայու ախորժակին դառն է եւ  
հայրենեաց համար ապրելու մուռնդ չիտար . Հայ պա-  
տանին Հայաստանի հողերու վերայ բուսած պատ-  
ուական, անխատն գարնանացան ցրենի հաց կուզէ,  
որպէս զի քաջառոյգ մարմնով ու արիական հոգւով  
ածի եւ հայրենեաց սիրոյն նոփրէ իւր անձն :

Թո՞ղ ծանր ծիժուի մեր ականչներուն մինչեւ եր-  
կինք բարձրացած ժողովրդոց աղազակ եւ արտունչը .  
ոչխարներու հօտը բառանչելով կը թափառի, մինչեւն  
արածողները հովուական ցուու գլխուներուն տակ  
դրած կը նաջեն ծանր քնուլ : Եթէ որ այս խոր թըմ-  
րութեան մէջ մասածք, տակաւակին ողորմէլի է Հայա-  
ստանին վախճանք . յանկարծ սիժափելով աչքերնիս  
պիտի բանամք ու հայրենի իւռներու, ձորերու եւ  
դաշտերու մէջը մեր սակաւաթիւ մնացորդ ոչխար-  
ներն ալ կրուուած պիտի տեմնամք զայլերէն ու  
զանազան զավաններէն յափառակուած . ո՞հ, թափուր  
պիտի մնայ Գրիգոր սուրբ հօր Ամնած ընդարձակ  
փարախ :

Այսպէս ահա, սիրելի՛ ժողովուրդ Հայոց ու Աղ-  
գալին աշխատասէր խմբագիրներ՝ երբ որ դուք ձեր  
իրաւացի, բամբասանքներ կամ արժան արժանութիւն  
թէ գրչով եւ թէ զրաւուած կերպարակութեամբ հասա-  
րակացան ապաւագան անվանական անվանական ապաւ-  
ագանք մեր վակաւած կերպարակութիւններէն ալ զորկ  
մնայ :

Ա. Վ. ԽՐԵՍՏՈՆ  
Խմբագիր-ՏԵօրէն  
Մ. Գ. ՏԵՅԻՆՄԱՐՏԻՆ  
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ո. Յ. ՔԻՒՐԻՎՃԵԱՆ  
ԿՈՍՏԱԽՆՈՒՊՈՅԻՆ, ՖԻՆԱՆՆԱԾԻՔ



ուրեմն կը զարմանանք թէ մը հաշուե տանելով 48,800 դուրուշ կը տրուի ըսեր են. դիտելու արժանի կետ մը այ սա է որ նոյն տարանց մէջ Հայերենի, Տաճկերենի, Անգղիերենի, Յունարենի եւ Խոակերենի ընտիր լեզուաց Մարեմարիայի, Բնական գլուռքեան, Գծագրուրեան, Եկեղեցական երաժշտուրեան դասատուներու համար 5000 դուրուշն աւելի ամսական կը տրուէր, բայց յայտնի է որ յիշեալ դասատուները եւ դասերը դադարած են, արդ իմչդու համար ասոնց ձամբայ տրուիլը չեն յիշեր, որպէս զի ազգն ալ նախնի եւ արդի վիճակը զինոնայ եւ այնպէս դասումն ընէ, արդ 59 տարանց ամսականն 5000 դուրուշ զեղչելով այժմ սէտք էր 7600 դուրուշ ամսական տրուի սակայն Յայտագրին նայելով 9,500 դուրուշ կը տրուի եղեք. ըսել է որ փոխանակ 9,500 դուրուշ իշեցնելու 1700 դուրուշ աւելցուց են:

Դ. Հիւանդանոցի 59 տարանց ծախսը յիշած ատենենի պատապարելոց թիւը որքան ըլլալը չեն յայտներ որ 450,000 դուրուշ խօստացուած ծախուց հետ բաղդատելով 100,000 աւելի անձի առաւելութիւնը 100,000 դուրուշ աւելի ծախուց տարբերակին կունենալ, իբաց առեալ ազնուումի եւ ազգասէր տիկնանց այս տարուան մէջ նուիրած հանդերձները, որ կարծեմ 450,000 դուրուշ բառած ծախսին մէջ չէ պիտի ըլլալ, եւ որոնց համար անցեալ տարիները 150,000 դուրուշն մինչեւ 150,000 դուրուշ ծախուց աւելուր:

Դ. 59 տարանց մէջ 60,000 դուրուշի ջափ դրամական նուեր եղած է որոնք նուիրողին կամացը հսմանայն խոնակաց խայմախ, շարաբեղենները զանազան եւ առատ կերակուրներու համար սպառուած է եւ 59 տարանց ծախուցը յայելցուած է, եւ այս ծախսին բառորդ մասը Հիւանդանոցի սովորական ծախսին փոխարեն հաշուելով՝ մնացածը արտաքրոյ կարգի կը համարուի:

Կը զարմանանք թէ արգոյ Հոգարածուր հաշիւները առանց մանրամասն բնելոյն մինակ տօմարին վերջին գումարը նայելով Յայտագրին մէջ դնելու փոյք տարեր են; Երէ հիմ տարիներուն ծախսին վրայօր աեղեկուրին տայ կամեցեր եին, պէտք էր որ նախնի Տնտեսականները ՚ի պաշտօն կանչելով անոնցմէ հանչիւները առնեկին, սուոզիին, կամ իրենք մանրամասն տեղեկանալով այնպէս ուղիղ եւ ճշգրիտ հրատարակիին:

Արդ սոյն օրինակ վրիպանաց ամստարբէր մը նաև չուզեցիիր եւ նախորդ Տնտեսական անդամակացաց հետ մէր յետնուրեան վարքը պաշտպանելու համար իրեւ ջուալ կամ յափշտակող կարծուելու տակիր տուող յիշեալ Յայտագրին սխալանցը դէմ կը բողոքենք եւ քանի որ Սահմանադրութեան արդեամբ օրինաւոր Ազգային մողով ունիմք, չեմք կամիր լրացնաց եւ պարբերական թերքերու միշոցներով մէր բողոքը նրատարակի, այլ սիրով սրտի Ազգային մողովով ուղղելով անոր անազան, բնելուրեամբ եւ վճռոյն կը յանձնեմք:

Կը խնդրեմք Վեհափառ, Հայր եւ Թերայարդ ժողովական Տեարք որ սոյն բողոքագիրը եւ յիշեալ Յայտագրիր եւ հիմ տօմարները յանձնածողովին մը յանձնելով, եւ նոյն հաշիւներուն տեղեկութիւն ունեցող նախնի Տնտեսականաց ամսամաներէն մեկ

րանիին ներկայութեամբը քննել տայու հրաման շնորհէք, որպէս զի արդարութիւնը ակներեւ լինելով թէ նախնի Տնտեսականաց փարքին եւ թէ ձրի աշխատող ազգայնց համարումն ՚ի գուր կասկածներու զոմ ըլլալ:

Մնամք Ձեր Վ. Եհափառութեան

Ամենախոնարին եւ նուաստ ծառայ  
7 Ապրիլ 1864. Քրիստոսուուր Ղաղարոսեան

### ԲՈՂՈՔ ԵՐԿՐՈՐԴ

Ամենապատի. Ս. Հայր եւ Մեծարու Տեարք.

Սպրիլ 7ին Ընդհանուր ժողովոյ ուղղեալ բողոքիրնիս կարդացաւէլու պատենուրին չեղած ըլլալուն կը խնդրեմք որ՝ այսօր Քաղաքական ժողովայ մէջ կարդալ տալու բարձր հանուրեան 28-նորին ընէք մեզ, եւ բողոքագրենուս համենաստ Ազգային նին եւամտական հաջիւները ճշդին, եւ ամբողջ կարգադրելու համար պէտք եղած տնօրինութիւնը կը խնդրեմք, որպէս զի թէ յայտագիրներուն իրենց մէջ եղած անհամանալութիւնները վերեալ եւ թէ ՚ի գուր տեղը ՚ի պաշտօնէ չի բամբառուին նախնի Տնտեսականի, նոյն յայտագրերուն խմբագիրներուն իրաց վիճակին անտեղեակ ըլլալ:

Ակնդեւու մնալով արդարաւուր տնօրենուրեան Ձեր

Ամենախոնարին ծառայ  
44 Ապրիլ 1864. Քրիստոսուուր Ղաղարոսեան

Աերեմ որ այս հրատարակութեանց պատճառ՝ անւանդանոցի արդի Հոգարածունեց լրած ամենահիմնալի և բազմապատշերեր տնօրէնութեանց՝ Դաղղիերէն և Տաճկերէն լսադիրներու միջոցաւ հրատարակութիւն եղած է.

Ես յս մասին նախընթաց թիւերով մէր լրացները կ'երեւի որ ՚ի գերեւեւ ելաւ . . . Աւրեմն ո՞հուս աշխատանոց ո՞ր հորուս — ըսեմք ու լը աեմք .

### Ա. Օ. Դ

Աը ինդրեմք մեր Յարդյ այն բաժանորդներէ որոնք յարդ իրենց վեցամեռեայ 60 գահե կան հանէն պարտքերնին չեն կատարած . ուստի այս երկուող Հոգովի կիմայունեց իրենց որ Օյ լոգորոյ Հ ըջանը աւարտելուն ամիս ու կէս մնացած ըլլալով կարծեմ այս ստակը հատուցանենին հարկ կըլլայ . Ուրեմն հատուցանեն .

Խմբագիր-Տնօրեն

Մ. Գ. ՏԵՅՏՐՄԵՆՃԵԱՆ

ՏՊԱԳ-ՐՈՒԹԻՒՆ Ո. Յ. ԳԻՒՐԲՃԵԱՆ

ԿԱՍՏԱՆԴՐԵՎԻՉՈՎՆ, ՖԻՆԱՆՆԱՐԱՅ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1861 Ապրիլ 7